

1843 ԲԱԶՄԱՎԵՊ 1911

* ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ՀԱՏՈՐ
ԿԲ
ՄԱՐՏ
Բ. 3

— ԱԶԳԱՅԻՆ — ԲԱՇԱՌԻ ԴՐԱԿԱՆ — ԳՐԱԿԱՆ — ԳԻՏԱԿԱՆ —
Ժ Ժ Ժ Ժ Ժ ԱՄԱՐԹԵՐ Ժ Ժ Ժ Ժ Ժ

ԿԱՊՈՅՑ ՔՐՈՆԻԿ

ՀԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԼՐԱԴԻՐՆԵՐՈՒՆ և հասարակութեանց մէջ՝
ուր որ հայ կայ, օրուան տիրող տրամա-
դրութիւնը ազգային զգացման մտատան-
շութիւնն է:

Ի՞նչ ենք մենք, որո՞նք են մեր իրա-
ւունքները իրբ ազգ, ընկերական դասա-
կարգութեան ո՞ր աստիճանին և ո՞ր ցեղին
կը պատկանինք մենք: Կայ զիծ մը որ
զմեզ միւսներէն նկարագրէ ու զատէ, կամ
հարկ և հնար է որ այս զիծը ըլլայ: Հա-
մառու՝ ի՞նչ է կամ ի՞նչ պէտք է ըլլայ
հիմայ հայականութիւնը:

Հարցերը բազմապատկուած են կարեւոր
խնդրի մը շուրջը՝ մինչ մեծ գտուարութիւն
մը պիտի չբաշուի քանի մը յստակ զա-
դափարներ ունենալու համար:

Հիմնական շատ զիծեր կը պակսին հի-
մայ մեզի, կազմելու, ձեւացնելու համար
ամրող մը որ կը ներկայացուի իր իրը
հայականութիւն, հայը իրը և ազգ: Պատ-
մական հայրենիքին մէջ, ինչպէս կովկա-
սի և Փոքր Ասիոյ աւելի խիս հասարա-
կութեանց և մանաւանդ իր սփիւրին մէջ:

Հայ ըստուած ժողովուրդը կ'ապօթ բոլորո-
վին տարրեր և անհաւասար պայմաննե-
րու մէջ և միշտ աւելի օտարանալու հետ
է իր բարքին և իր ըլլալու կերպին մէջ:
Կան պատրիարքութիւնները, տեսակ մը
ստեղծուած իշխանութիւններ, յայտնելու
համար օտարներուն թէ մենք անհաշիւ ու
անիմաստ ժողովուրդ մըն ենք: Այս ալ
զես իր կրօնական նկարագրին մէջ է որ
նշանակութիւն մ'ունի, նշանակութիւն մը
որ մէկ զոյնէ չէ: Բողոքական կամ կա-
թոլիկ, որթողոք կամ չեմ զիտեր ու-
րիշ ինչ դաւանութիւն, ոչինչ չաւելցներ
հայականութեան վրայ, քան անիմաստ
շուրջ մը պատկանեալ մարմիններուն մէջ:

Հեղկացնելով այսպէս հայականութեան
զաղափարը՝ որ դարերով լճացեր էր ու
կը տիրեր, մեզի կը մնայ փնտոել արդ
թէ ենք իրացնէ անիմաստ ժողովուրդ մը՝
որուն փրկութեան ուրիշ իրարիսի շմար
բայց եթէ ընկրմիլ ազգերու ծովին մէջ:

Ինծ կ'երեւի թէ հոս պէտք ենք մտա-
ծել Դարպինի մէկ արսիոմին, առածին
վրայ. Հանգամանցները կը ստիպէն յա-
ճախի մեր բնական ընտրութիւնները: Ի՞նչ-
պէս պէտք ենք մենք հիմայ ստեղծել մեզի
հայականութիւն մը, զաղափար մը՝ որուն

ամբողջութեանը մէջ ամէնքնիս հաճինք, քանի որ զեռ ժամանակը չէ լուծուելու և պարզուելու միակ ու տիրող ընկերվարային հայրենականութեան մէջ:

Շատ բնական կերպով հու առջևս կու գայ ողին հրեայ ժողովրդան որ զերաւ զանցապէս և աւելին մեր քախտին վիճակցաւ: Հայեր, Հրէաներ, երկու ասիացի ժողովորդներ, որ ամենէն աւելի հանդիտութիւն ունեցեր են իրենց ցեղային պատմութեան մէջ, զեղչելով՝ Նրէից տիեզերական տեսութիւններով ու ձկութմներով մեծ ոգին: Հրեայց՝ ամէն ազգէ են ուր կը զտնուին, Ֆրանսա, Գերմանիա, Խոտալիա կամ Ամերիկա և Ռուսիա: Ուրիշ փոյթ չունին բայց եթէ տալ զիրենք այս երկրն շահէրուն ուր կը գտնուին և ջանալ զրաւել հոն բարձրագոյն դիրքը իրենց հաւաքատութեամբը, իրենց իմացական զօրութեամբը և իրենց բազմնդունակ յաջողակութիւններով:

Նուիրուած այսպէս իրենց միջավայրի կեանցին ու շահէրուն, կորսուած ժողովները մըն են արդեօք անոնք, ազգերու շարքին մէջ անհատականութենէ զուրկ: Ո՛չ, մայր զաղափար մ'ունին որ զիրենք կը միացնէ ինչպէս Մայր Հայրենիքի մը մէջ, բայց զաղափար մը որուն սամանները անհամեմատ աւելի ծաւալուն ու բնդարձակ են, որքան որ զինքով չեն զրաւուած ինչպէս երկրի կոտր մը՝ զոր նուազ բարձր ազգեր կը ցանկեն ու կը պահեն: Տեսակ մը համասեռ հասկացողութիւն է զգացումներու, զործի ու մտածութեանց՝ որ իրենց քով կրօնքի ձեւն առած է, տալով իրենց ներքին առանձին կեանք մը, առանձին սովորութիւններ և լեզու մը, զոր աւելի խնամքով պահած են իրենց սրախն խորագոյն ծալքերուն մէջ բան իրենց հողի կոտրը:

Ի՞նչ արդինք կ'ուզեմ ստանալ այս բարդատութենէն: — Շատ պարզ և բնական արդինք մը:

Ի՞նչու չնուիրուիլ, ինչպէս Հրէաները, միջավայրի շահէրուն ուր հանգամանքներն զեղ առաջարդագոյն պատմութիւններուն մէջ կամ համար լեզուն, իր ամբողջութեան մէջ, դասական ամենէն խոր հնութենէն մինչև մեր օրերը: Մեզի համար լեզուն, — ազնուականութիւն մը, — փրկութեան ձեւանշան մը պիտի ըլլայ ազգերուն մէջ և պարծանը մը անոնց առջեւ: Լեզուն՝ պէտք է որ

մել կարեւոր դիրք մը ո՛ւ և է լաւագոյն ասպարէջի մը մէջ: Արտակերպութիւնը մեզի համար ոչ նուազ աղիտարեր եղած է բան թթուած ազգայնութիւնը: Ի՞նչէաւ կառակն մեր ամենէն մեծ նուանութերը միայն այն ատեն ըրած ենք երր աւելի ձերրազատ հոսանք մը ունեցեր ենք կեանցի: Մեր պատմութեան բոլոր էջերը պայծառ փաստերն են այս ճշմարտութիւններուն:

Կ'ուզեմ արգեօք հասկցուիլ՝ թէ մենք պէտք ենք հալիլ ու ձուլուիլ ազգերուն մէջ, կորսուիլ առանց հետք մը ձգելու, առանց ունենալու զրոշմ մը որ զինք նըր կարազրէ ու բարձրացնէ այն բաւոսին մէջ որ ազգերու իւաննակութիւնն է:

Ո՛չ. ես կ'ուզեմ որ մենք ունենանք մեր մայր զաղափարը՝ ինչպէս Հրէաները, զաղափար մը որ զմեղ բոլորս ամփոփէ ինչպէս մայր հայրենիքի մը մէջ:

Ի՞նչ տեսակ պէտք է ըլլայ միայն՝ այս զաղափարը, մեզ Հայերուն համար, կրօնը չիկրնար ըլլալ, անշուշտ, քանի որ մենք, ուրիշ շատ ազգերու հետ, այս կամ այն ձեւին տակ, հասարակաց ունինք քրիստոնէութիւնը: Մեզի կը պակսի նաև հրապարակյին իշխանութիւն մը, բարձրացնադակ արժանապատութիւն մը տալու համար մեզի: Մեծ կամ փորք՝ մեզի ուրիշ բան չմնար բայց եթէ կազմել մեր պատմութիւնը այն կեանքով զոր ապրած ենք մայր երկրին մէջ կամ այլուր, մէկ կամ բազմաթիւ զաղափարներու շուրջ:

Տիրող զաղափարը, զաղափարը որ պէտք է մեզ ամէնքս միացնէ, պէտք է ըլլայ՝ աւելի բարօրութիւնը և աւելի զգացակցութիւնը հայ անհատներուն: Հասկացութիւն մը ցափ և ուրախութեան նոյն յիշողութիւններուն: Բայց ասոնցմէ դուրս, ասոնցմէ վեր, պէտք ենք պահել մեր լեզուն, իր ամբողջութեան մէջ, դասական ամենէն խոր հնութենէն մինչև մեր օրերը: Մեզի համար լեզուն, — ազնուականութիւն մը, — փրկութեան ձեւանշան մը պիտի ըլլայ ազգերուն մէջ և պարծանը մը անոնց առջեւ: Լեզուն՝ պէտք է որ

կազմէ կրօնական այն անգայտ ու հոգեկան մթնոլորտը որ պէտքէ տիրէ հայ տան մէջ : Բառերը՝ արտասանուած հայ օրիորդէ մը կամ երիտասարդէ մը պիտի կազմեն, տան մը մէջ, այն ոգին, շոնչը, տանարը՝ ուր պիտի բնակին հայականութեան ազնուագոյն հոգիները, տէրն ու տիրուհին: Այս լեզուով է որ պիտի մըտածուի բովանդակ հայութեան վրայ մայր երկըն և իր սփիւրին մէջ, — հուսկ այս լեզուովն է որ՝ առանց երկիւղն ունենալու անպատշաճ բան մ'ընկեռ, պիտի կարենանց մնձ քաղաքի մը մէջ ընկած աղջկան մը խոնարհիլ և ականջին շշնջել՝ ծուր ինձ ձեռքդ, ընկած աղջկի, և ի միասին ելլենք վեր:

ու փոփոխական՝ զինքը շրջապատող աւեաց ու ծովերու պէս, և իր զվարուն վրայ շնչող հովերու նման՝ նուրբ ճաշակով և խորագէտ:

16. — Հայաստան ամրող աշխարհի մակերեսութին վրայ եզական է իւր կազմուրեամբ, դիրքովն և կերպարանիրպի: Աշխարհակիրներ անուանած են զայն իրաւամբ «լեռնակզի» մը. բարձրաւանդակ մ'է օդոյ մէջ պարզուած իւր լեռներով և հովիսներով ու ծովերով, անշասուած բուրովին զինքը շրջապատող երկիրներէ ուրոնց ամենուն վրայ կը նայի 2000—2500 մեղը բարձրութեան մը վրայէն: Բնական զգեստ մ'է կանգնուած ասպատակներու հրոսակաց դէմ, աշտարակ մը՝ դիտանոց ընդհանուր ազգաց և պետութեանց եռուն վրդովմանց: Եթէ Բարեկոն կը բարձէր երբեմն իւր արուեստագործ կախազանաւոր պարտեզնէրով, Հայաստան ունէր ինչ մ'աւելի գերագոյն և զարմանագործ, կախազանաւոր ծովեր՝ ի բնութիւնէ հաստուած, որոնց ամենացածը 1200 մեղը բարձր է Միջերկրականի մակերեսութէն, և բարձրացոյնը՝ 1900 մեղը:

Հեռու բոլորովին միջնաշխարհի ընդարձակ ծովերէն որոնց ալեաց վրայ կարենար ազատաբար սրանալ, շրջապատուած գիւմասային կողմէն՝ կովկասեան վայրենի լեռներէ և ազգերէ, արեկլցէն ու հարաւէն՝ Մարաց ու Պարթեաց և ասուրաբարեկան զօրաւոր պետութիւններէ, ինչպէս նաև արևմտեան կողմէն՝ Փոքր Ասիրյ փուրացի, կապադովկացի, պոնական և կիլիկեան ազգերէ, Հայն ստիպուած էր առանձնանալ իւր բարձր բնակութեան մէջ. և զոն իսկ չէր կրնար ընկերական կենցազ մ'ունենալ քանի որ լեռներ ու սարեր, հովիտներ ու զետեր կը զատէին զինքն իր ցեղակից ընկերներէն, Բաւական է հաւեւանցի ակնարկ մը տալ մեր աշխարհազրական քարտէսին վրայ՝ տեսնելու համար, թէ որբան բազմաթիւ սարեր կը ցցուին զոն զգեստի մը աշտարակներու նման, բոլորովին իրարմէ անջատ ու հեռու. յաճախ սրբնթաց գետ մ'է կամ ան-

ԳԱՍՏԵՐ

ՀԱՅՈՑ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱԿՈՅՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

9. — Ներածութիւն. — Աշխարհազրութիւն չայաստամի. — 1. կազմութիւն՝ Դիրք՝ կերպարան. — 2. բաժամումն աշխարհաց և զաւաց:

10. — Հայ ազգի պատմութեան չանցած՝ դիտենք նախ այն երկիրը ուր Հայն իրրեկ ժողովուրդ ապրեր է:

Ազգաց պատմութեան մէջ զիտուած հոգերանական և բնախօսական երեսութիւններու գլխաւոր ազդակն եղած է միշտ երկիրը՝ ուր ապրած են անոնք, մթնոլորտը՝ զոր զիտած են, և օդը՝ զոր շնչած են: Արաբն իւր կոխած կիզուն աւազներու նման տաք ու կրակու և վառվուն է բնութեամբ և արթուն՝ մաքովն. Վարցին և խտացին զուարթ են ու կայտուն առաս զինիներու վայելցով, զգացմանց մէջ հարկանցիկ, կիրցն ու ցաւը չեն թափանցեր մինչև անոնց սրտին խորր. իսկ Յայնն ազատ